

ՀԱՅԱՍՏԱՆ

Ի Ր Ե Վ Ի Ր

ՔԱՂԱՎԱԿԱՆ ԵՐԿՐԱԿԱՆ ԲԱՆԿԱՆ ԵՒ ԼՈՅՐԱԿԱՆ

Տարեկան գին կանխիկ շուռուչ 100 :
Այս Լրագիրը ամեն երկուշաբթի օրերը կը հրատարակուի :
Պոչխեն գուրու գացած Լրագիրներու փոխառնիքն ամեն օրը անոցին զրոյ է :

Իր շահին նմար շուր մը դրամարակել ու շաքց դիտի ջնարի սոցին 40 փորաց :
Նարատից գրոց նման գու մը ձրի է :
Գուրակն եկած նման կրու և փոխառնիքն ամեն օրը անոցին զրոյ է :

ՔԱՂԱՎԱԿԱՆ

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

ՊՕԼԻՍ 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ

— Մէկ նոր կարգադրութիւն մը ելած է . ուրով տասանորդ ժողովը մարդու պիտի չի յանձնը վի սակեց ետքը . այլ այս տուրքը՝ որ գետնի բերք քերուէն համեմատութեամբ կ'անուաի . երկրա գործները իրենք պիտի հաստատեն մեծազոր տէրութեան գահուն կողմը : Իւր այս կարգադրութեան գործադրութիւնը պիտի սկսի ամառիցայ 1851 թուականին մարտի սկիզբէն :

— Եւրոպական մը ի վեր խօսք կ'այր սի վաճառականութեան խորհրդայինը կ'ստանդարտացուի . սէն Վարսովա անցնուելու նոր կ'անուրջին կուտակուցուցող կողմն գլուխը պիտի ըլլայ Եւրոպական ժողովը : Եւրոպական հիմն ի գործ չի գրը վերան պատճառ եղաւ վաճառականութեան և երկրագործութեան և հասարակաց շինուածոյ տոււց բարձրագոյնի իրանցի փաշային իրգուրու մի նոր ճամբայ շնորհելու համար Վրաստան խորհուրդ . և հիմն յիշեալ բարձրագոյնի պաշտօնաւորը մայրաքաղաքը գտնուելով՝ մտերս այս տնօրէնութիւնը ի գործ պիտի գրուի . որ բոլոր վաճառականներուն շտաբաններու մէջ գիւրակի կուտայ . ժողովքը և կարգադրութիւնը ամեն շաբթու հինգ շաբթի օրերը պիտի գումարուի այն տեղ :

— Միջանկերը պատճառ կ'իկն որ մեծազոր տէրութեան հրամանաւը երեք հատ նաւ մինչև Սեփիսոն խրիտեգան նաւաւարութեան արուստին վարժուելու համար . և լե՛ք ասոց մէկը որ մինչև Ֆլաւանայի ծովաւեր Թուրքի քաղաքը գացի էր . և ա գար ձաւ : Երկու տարեկէն երկուքը . որոց մէկը Ֆլաւանայ և միւսը պիտի ըսուած տեսակէն էին . մինչև Սեփիսոն թէ՛նու գացին . և Ֆլաւանայի նոր լուրերը կը ծա

նուցանեն որ մօտ օրերս Սեփիսոնայի Սիմուէթ քաղաքին առջեւէն մեկնելով Ֆլաւանայի Շէրպուր քաղաքին նաւարանը տեսնելու պիտի գան : Այս երկու քաղաքներս ալ Սեփիսոնի եզրքն են :

— Բարձրագոյնի փոխարքայ Ռեշիա փաշային պրոտիկ տղան մեծապատիւ Մագար պէլը փաշայութեան աստիճան առաւ :

— Բարձրագոյնի փոխարքային խորհրդակից (միւսկէշար) մեծապատիւ Ֆուատ էֆենտին ալ զան մեծաբոյ Քարալ պէլը հազարապետութեան աստիճան առաւ :

— Իտալացի և Վաշնու և Պապատաղիի գաւառներուն կառավարութիւնը Վաշնուի հետ միանալով . այս միացեալ գաւառներուն կառավարութեան տեղակալ անուանեցաւ մեծաբոյ Վիէֆենտին . Վաշնուի բայթաթ անուանով :

— Կոյսերական պալատի երբեմն տեսուչներէն մեծաբոյ Ղէմիլ պէլը երկրագործութեան խորհրդարանին անդամ անուանեցաւ :

— Վեշերաշու կոյսերական պալատին շինուածոյն երբեմն հազարաթու (միւսկէմէտ) մեծաբոյ Զաւի Սոխտալային երկրագործութեան խորհրդարանին անդամ անուանեցաւ :

— Մեծապատիւ Վեպիմ փաշային միլիթանտ-թիւն աստիճանով Ռուսիայի գաւառին ընդհանուր կառավարիչ անուանեցաւ :

— Բարձրագոյնի գրան արարողային (թէշրի-Ֆաթիմի) մեծաբոյ Վեֆիէֆենտին . որ մեծազոր տէրութեան եկամտից ժողովոյն նախագահ և Վաշնուի գիւրակի և մեծազոր տէրութեան խորհրդարանին անդամ ըլլալու պատիւները ունեցած էր ետեւէ ետեւ . և քաղաքը քաղաքաւոր բարքով ամենուր յարգուց և սիրելի եղած էր . անցածները մեռաւ : Եւրոպ տեղը բարձրագոյնի գրան արարողային անուանեցաւ բարձրագոյնի փոխարքային գիւրակին խորհրդակից գրագիր (սրբ քեա թիպի) մեծաբոյ Վաշնու պէլը :

— Վերադարձող երկրորդ տեսուչ (իրինի արգու հայի) մեծաբոյ Վահիբ էֆենտին ալ իրաւարոյ առաջին տեսուչ անուանեցաւ . և երկրորդա

կան տեսուչ եղաւ մեծաբոյ Շէֆիք պէլը . որ մեծազոր տէրութեան խորհրդարանին մէջ պաշտօն ունէր :

— Սուսամ կղզւոյ նորնտիր տեղակալ Պ. Քոնէմէտուր նոյն օրեր 28 ին մայրաքաղաքէն մեկնեցաւ . իւր յանձնուած տեղը երթալու :

— Վեհապատ ինքնակալ Սառեկամութեանը աւարտուց . որ մեծազոր տէրութեան քանի մը բարձրաստիճան գործակալներուն Սառեկամութեան մէջ յարգուց տեղաւոր նշաններէն խրիտ էր . ինքն ալ Սառեկամութեան կառավարութեան աւագ պաշտօնաւորներէն մէկ քանիին անհանկուտ պատուոյ նշաններ խրիտ հրաման ըրաւ . որ մօտ օրերը կը խրիտին :

— Քանի շարաթ կայ որ թոթիւնէի առաջ մէկ նաւ մը կ'ենայ . որ շաքեհաւու պէս ծինելոց ունի . բայց անիւ շունի ոչ քովերը և ոչ տակը . Վսիկայ տեսուչ մը ծովային շաքեհաւոր մեքենայ մըն է . որ ծովուն տակէն գիւրակութեամբ բան կը հաւնէ վեր . և հին ալ այս գործողութեան համար կեցած է :

Մայիսի 24 ին մէկ Ֆուատալ մը որ Պաքիէն կուգար և իզմիր պիտի երթար . կ'ստանդարտացուէն ալ իր ըսուած շաքեհաւոր կը մտնէ : Օրով այն օրը ալեկոնեալ ըլլալով՝ շաքեհաւոր մայրըզն կ'անձնուէն ետակայով (իւշ տիրէ կի) նաւ մը կը զարնէ ցամաքի մօտ : Եւրոպ շաքեհաւոր քովը բազմաթիւ նաւակներ կային որ նոյն նաւը մտնելու ճամբորդներ բերած էին . յիշեալ Ֆուատալը ճանապարհորդն ալ շաքեհաւոր անուանեցին գլուխը կայեւած էր : մտնող երկուքն հարձակուելուն չի կրնալով գիմանալ՝ երբ որ սոքը սահեցաւ և ծովը պիտի խնար : անձին պաշտօնաւորութեան բնական ազգու մը լեւազրեց որ սանդուղքին քովը շղթայն բռնէ : ինքն ստով աղանակեցաւ . բայց ձեռքը սուր քանիկ տակ կար . որ 80.000 զուռուչ էր կ'ըլլի . տակից ծովն ինկաւ :

Շուս մը վերայիշեալ ծովային մեքենային նաւաւոր Պ. Սով . այս տարակիր ծովէն հանելու կանչուեցաւ . իր գործողութիւնը ընելով մէկ լծին

ԲԱՆԿԱՆ

ԱՄԵՐԻԿԱՅԻՆ ԳՐՈՒԱԾ

ՆԱՄԱԿՆԵՐ

Շարժանկարներ :

Արագամային այս իրեն ծանր և պարտաւանոց խօսքերը մինչև հինգ րոպէ շարունակ երկրիցուց . տեղաց մը ձայն մը չեղելուն և մեկուն ալ հոգ չունելուն պիտի կարծէք որ մեկնին ծածկ բան չի կայ : Մէկ մըն ալ նայեցայ որ մէկը որ իմ ձախ կողմն նստած էր . որը տես խորունկէն հառաչանք մը լծող տուաւ : Վսիկայ տարիքը մինչև մարդ մըն էր (օրթա եաւը) . ջրոտ . անոյթ . երկան մաղիքով : երկու ար երկու ձեռքովը գոցած պահած էր . իւրանց երկրայութեան ծածկն էր այս պիտի ըլլար . աստե նստել աստիկ հառաչանքի ձայնը կը հաներ . Կուսած տեղէն էլայ . գացի գիմնը նստեցայ . և բանին վերջին կը սպասէի : Արագամային ալ իր նստած տեղէն ելիւ էր . և ուստի (սեջիւտի) ձեղով պատած շէք մը գրպանէն հանելու ձեռքը բռնելու ծածկն մտնեցէր էր : Եւրոպ ըսաւ . թէք շունին մի . կարծեմ չե՛ղէք և թէք թէ մը կը նեղէ կոր : Մտնելու պատասխան տուաւ . ինձմէ հեռու գնա ստանայ . այս ըսաւ ու ելաւ . և բարկութեամբ մը

ձեռքը գլխովն արագամային երկրիցուց . շաքեհաւոր ըլլաւ բաւ . անի ձեռքը ըսաւ . դուք որ Կուսածոյ մարգարէները չես ճանաչար . Կուսածուր կայր . ձեզ կայծակը զարնէ . ձեզ կողմն տանի անձքը ժառանգութեամբ ազգէ ազգ շտանայ ու ձեր յեղին վրայ ինչնայ միշտ . յաւիտեան յաւիտեան : Այս կեանքն սրբելով դժարքին իրակը ձեզ երէ ու լալէ . և միշտ անբիւ աշխարհքը ետեւիդ ինչոյ . ստանայնէր . ստանայնէր . ստանայնէր :

Սոսանի սիրելով խօսքը կը շարունակէր . մինչև որ ուրիշ ամբողջիցներէն ալ ստեղծ մը առին . որովհետեւ ասքը վրոց բօսքերը անհոգմար քործ կ'ածէր այս անձքին մէջ . լողները շատ կը քայ լծակէին . Արագամային անգամ ներսն գողալ մը և ստեղծ մը կ'էնանար . որ վերը շէր կընար զգալ :

Սոսանին հանդարտութեամբ մը ըսաւ . մտիկ ընէք . իրաւունք է որ անիկալ ալ մտիկ ընէք . վերջապէս այս մարդս գիմնը պաշտօնաւոր իրաւունք անի . Սոսանին ալ ըսին . մտիկ ընէք . միշտ վերջ մտիկ ընէք :

Այս աստեղ ժամանակ անցայ այս ծածկ մարգարէն ու զանի պէս քննելու . որ անտեսութեամբ մը ընելու և միտքը հասկընելու . հարկադրուածի պէս ըլլալով սոքի վրայ մնաց . շաքեհաւորն մէկ գիտեմ վրայ կ'ուրեւնայ : Այս մարդս քայլէր մարդ մըն էր . կէպտաբար անտեսող կը զգարէր . ճակատը գրեթէ կը փակէր կ'է . աչքը ընձեւ . վարի պղղուէր շատ հաստ . և վար կ'ստեղծ ըլլալով մէկ կողմ տնտեսութեան կիրպարանք մը կը նկարագրէր երկուքն վրայ . ինչպէս են անտեսական ինքնահաւանութեան պիտիք սուտ մարդիկը անձքն ալ : Աչքին քովն անիկալը կային ծով ի մայ կընդրած էր . ինչպէս որ մարդ խորեղաւ արթնած մարդոց վրայ կը տեսնուի . կային

Թուս մըն և կը ընծաւեր . և բերին ձեռք տնտեսող կը փայտներ . Սոսանը (սոսանի) բարձրաձեւ . կարծքը լայն . փոքր մեծ և գէր և գուրո սեղան . և ասանցմով ստատիկ ազգի մարդ մը կ'ըլլար . կիկ զուց մը . բայց սովոր . և անտեսութեամբն ալ խորային : Սոսամ խօսքերն ալ փոքն տեսուած նշաններուն համեմատ էր : Վե՛ն խօսքին խորեղայ մը կ'երեւէր . բայց մարգարէն նշան բնաւ չէր տեսուեր փոքն : Սոսան մըն չի կար . բայց ասոր տեղը կը լեցնէր ծաւ . մեռ . խօսքով լեցնած ճարտարութեան մը . Վե՛նը այս մարդիկը իրեն խորային և խորեղայ կը ճաննային . ինքն ալ ասանկ ըլլալը պիտի ու կը համարէր . և վերը խորեւ ներշնչեալ մարդ մը կը լեցնէր կ'ուրե . Մարգարէութեան փարպոյցը յիշուի ասոր իտալեայութիւնը և խորայնութեան ծածկեր էր . բայց ազգի մը ծածկած չէր . վարպէտը և սակը պահածն : Եւրոպ այս մարդու խօսքը անտես էր . Զայն . և իսկ կ'ուրե քայլէր անիկալ ալ որ ծածկուէր հիմնային է . շատ սիրելի եղած էր . Զայն իրեն պէս խորայնութեան տարակալութեան կողմն ճարտար և փարպետ շինող ծածկ մէկ պատուի իրեն սոցիալութեան եկեր է . երբ որ ինքը հոգեւած . և գաւազաններ (չորայններ) ու սոցի ամաններ արհուրայ եղած . անհաւ աշխարհի մարմնայնութեան (չայրիներուն) մէջ կը կենար . Կայն տեսիլին մէջ յայտնի հրաման տուած ըլլալով բոլոր աշխարհք ծածկուած կողմը գործընկու . հիմն այս Կուսածոյին հրամանը ձեղլէ կ'ստատու կ'աջատար կ'ընէր :

Սոսանին կը շայն . և իսկ կ'ուրե քայլէր անիկալ ալ որ ծածկուէր հիմնային է . շատ սիրելի եղած էր . Զայն իրեն պէս խորայնութեան տարակալութեան կողմն ճարտար և փարպետ շինող ծածկ մէկ պատուի իրեն սոցիալութեան եկեր է . երբ որ ինքը հոգեւած . և գաւազաններ (չորայններ) ու սոցի ամաններ արհուրայ եղած . անհաւ աշխարհի մարմնայնութեան (չայրիներուն) մէջ կը կենար . Կայն տեսիլին մէջ յայտնի հրաման տուած ըլլալով բոլոր աշխարհք ծածկուած կողմը գործընկու . հիմն այս Կուսածոյին հրամանը ձեղլէ կ'ստատու կ'աջատար կ'ընէր :

գանձ մը հանեց ծովէն դուրս . որ ասկէջ 120 տարի մը չափ առաջ այն տեղ ընկղմած պատե-
րազմակիս նաւու մը հետ ընկղմեց և հոն մնացեր է :
Կարեն գործողութիւնը կրկին լրվեց և տեւեւ ետեւ
բաղմամբ թնդանովներ հանուեցան . ֆուսնայր
զին ստակը չի գտնուեցաւ . որովհետեւ ստակին
ստորակը թնդանովներուն համեմատելով պզտիկ
բան մը ըլլալուն համար մեքենային գործողութե-
նէն դիւրաւ կը փախչէր . և ծովն ալ հանգարտ
չէր : Այսու ամենայնիւ Պ . Սոլ նաւապետը կ'ը-
սէ և կը սինդէ որ , որ մը չէ նէ մէկ ուրիշ որ մը
հարկաւորապէս այն ստակն ալ կ'ըլլէ դուրս . այս
մեքենային գործողութեամբը անհար է որ ծու-
վան սակը մնայ :

— Այցած ուրբաթ օրը , դեկտեմբեր 1 . աւ-
տուանց առաջի կողմը մկիթի մէջ 36 տարուան
մէկ տաճիկ մը յանկարծ մեռեր է : Այս եղանակին
մէջ այս դիէս այն դիէն ասանկ յանկարծակի մա-
հեր կը լսուին :

— Այցածները պատմեցիք որ Համ քաղաքին
կառավարութիւնը Բրուսիայի տէրութեան հպա-
սակ հրեայ մը ծեծի տակ մեռցուցեր է . և ասոր
համար Բրուսիայի կոստանդնուպոլիս նստող դեւ-
պանին ինդերպոլը մեծազօր տէրութեան բարձրա-
գոյն գրան առաջին թարգման մեծարգոյ Վոլին է .
Ֆէնտին և Բրուսիայի գեոպանտան առաջին
թարգմանը բանը քննելու գործով յատկապէս Համ
խրկուեցան : Կարեւորանի բանակին ծառայող
բազմաթիւ Վոլին փաշայն ալ անոնց օգնական եղաւ
քննութեան . ճիշտ և անաչառ քննութիւն ըլլա-
լով այս բաներս յայտնուեցան :

1. Թէ բարձրագատիւ Սաիտ փաշային հեռ-
տախտակով յարահամ Ռոմանո բրուսի-
այի հրեային ծեծել տարուն համար , որ այն ծեծու-
վը մեռեր է :

2. Թի-Ֆէնտին — պաշին որ այն տեղի ոստիկանու-
թեան գլխաւոր տեսուչն է , յանցաւոր է եղեր .
հեռախտակով հրամանը կատարած ատենը չափազանց
խստութիւն բանեցրնելուն համար :

3. Կոստանտնուպոլիս քննութեանը և վկայնե-
րու վկայութիւն տարուն ժամանակը բարձրագա-
տիւ Սաիտ փաշայն ալ , անոր հեռախտակով Համ
չեն գտնուած եղեր . ուստի քննութեան գաղտ-
նեքը ճիշտ և աղէկ մը չեն կարողացեր հասկընա-
լու թէ հրեայն ծեծելու հրամանը հեռախտակով է .
կամ թէ անմիջապէս փաշայէն :

4. Այս կարեւոր բանը փաշայէն ու անոր հեռ-
տախտակով կրնայ հասկըցուիլ , երկուքն ալ գրու-
ցել տարով :

5. Կոստանտնուպոլիս քննութեանը և որ , քանի անգամ
որ Բրուսիայի հիւպատոսը այս բանին վրայօք
բարձրագատիւ Սաիտ փաշայէն տեղեկութիւն ու-
զեր է նէ՝ փաշայն ամենեւին անոր խնդրոյն պա-
տասխան չէ տուեր :

Այս ամէն տեղեկութիւններուն վրայ վեհա-
փառ ինքնակալը հրաման ըրաւ որ Համ նահանգին
ընդհանուր կուսակալութեան բարձր պաշտօնը
Սաիտ փաշային ձեռքէն առնուի . և Սաիտ փաշայն
առ ոչոք առանց պաշտօնի Բոնուա քաղաքը նստի .
և փաշային հեռախտակով Ռոմանո քաղաքը
նուպոլիս գանտարութեան վճարող գերագոյն
ժողովոյն (անքեամի ատլէին) ներկայանան . որ
ամէն բան ըստ պատշաճի քննուելէն ետքը արգա-
րութեան պահանջած վճարը արուի . և ըստ այնմ
գործադրութիւն ըլլայ :

— Կարենի Հաքարի գաւառին ընդհանուր
կուսակալ բարձրագատիւ Իզիթ փաշայն Համ
գաւառին ընդհանուր կուսակալ անուանեցաւ :

— Հայէպէն նոյեմբեր 25ին գրուած նամակ
մը հետեւեալ լուրերը կը պարունակէ : Բարձրա-
պատիւ Սուհամիտ փաշայն Հայէպ գաւառին
նոր կառավարիչը 4.000 հետեւակ զօրքով և չորս
կար թնդանով նոյեմբեր 19ին Հայէպ մտաւ :
Այնք կոստանդնուպոլիսէն խրկուած էին Հայէ-
պու պահապան զօրքը ու ժողովները և նոր ելլելու
խոսքով ինքնուրուի առաջը առնելու համար : Այս
օրուան օրս քաղաքին մէջ գտնուած կրթեալ զօ-
րաց համարները 8.000 հոգիի կը հասնի . քանի մը
հարիւր ալ սովորած (պաշտ պօղոք) զինուորներ
պատրաստ կը գտնուին :

Բարձրագատիւ Սուհամիտ փաշայն այն ա-
պրամբութեան և խոսքովեան երեսէն մե-
ծազօր տէրութեան հանգարտ և խաղաղասէր հը-
պատակներուն քոչած մտար լսելով և ստուգե-
լով շատ ցտեցաւ : և վեհափառ ինքնակալին կող-
մէն խոստացաւ որ այն մնաններուն տեղը կը լե-
ցուի : Բրիտանեայ ազգաց առաջնորդները՝ հոկ-
տեմբեր 4 և 5 օրերը իրենց ժողովրդեան կրած

ընչից մնաւ յատուկ ցուցակով մը բարձրագատիւ
փաշային ներկայացուցին . ինչպէս որ նոյն փաշայն
ինքրեր էր : Փաշայն անկէջ ետքը քաղաքին կա-
ռավարութեան ժողովոյն անդամները ամէն ալ
քովը կանչել տարով , կը զարմանամ ըսաւ որ այն
երկու օրուան մէջ եղած արտասօթութիւնը և
աղմուկը զգայելու տեղը ամենքդ ալ ձմերոյներու
մէջ գոյուելով ամբողջ քաղաքը յափշտակութեան
և աւարհարութեան մասներ էք , և ձեր հըզօր
ազգեցութիւնը բանեցրնելու փորձ մը չէք ըրեր
ապստամբներուն շարժումը խափանելու համար :
Ժողովը անդամներէն մէկը՝ Պեարէտօսին է ֆէնտի
Քուտի անուն , որ Եփրատի գլխաւորին (նաքի-
պին) եղբայրն էր , յանցաւոր գտնուած ըլլալը ըս-
տուգուելով նոյն օրուան ժողովին մէջ բարձրա-
պատիւ փաշայն անկից բռնել և բանտը տանել
տուաւ . որ նոյեմբեր 22ին առտուանց Կարենտե-
րուն խրկուեցաւ կոստանդնուպոլիս ճամբուելու
ուրիշ յանցաւորներուն հետ . որ են Ապուսուր
աղա . Սուհամիտ աղա Պապուրի . Ռաման
աղա . Բարձրաղա . և Իօմեր իսիկ Այիսա :

Բարձրագատիւ փաշայն քաղաք բոց միանգա-
մայն անաչառ վարմունքը , և հասարակաց ակնկա-
լութիւնը թէ վեհափառ ինքնակալին բարեւեր և
հայրախնամ կամաց համեմատ ժողովրդոց աղէկ
հոգ և խնամք կը տանի . զինքը ամենուն սիրելի և
ակնածելի ըրաւ :

Քաղաքին նախկին կառավարիչ բարձրագատիւ
Օլարիկ Սուսամֆա փաշայն ամայս 21ին ճամբայ
ելաւ դէպ ի կոստանդնուպոլիս երթալու :

— Պոնայէն նոր եկած լուրերը կը ծանուցա-
նեն թէ բարձրագատիւ սպարապետ Վոլին փաշա-
յին ազարթութիւնովը և խոհեմութիւնովը և քա-
ղաքի խոսքովը խոսքովը և ապստամբութիւնը
զպարեցաւ և խորին խաղաղութեան և հնազան-
գութեան մէջ են այն երկիրներուն բնակիչները .
որ ապստամբելովն շատ մնաս տեսած էին :

— Վեհափառ 15 ուրբաթ օր յերեկէն ետեւ
Օրթապիւղ հայոց սուրը Նիկիդեղոյն մտները յան-
կարծ հրդեհ մը պատահելով , երկու տուն այրե-
ցաւ . կոտորած տուաւ որ հով չի գար , գիւղա-
ցիք ամենայն ջանք ի գործ դնելով , կրակին առաջ
քը առնուեցաւ :

ԱՐՏԱՐԻՆ ԼՈՒՐԻՐ

ԳԱՂԱԿԱ : Գոսանդղի ճեղքէն փոստ օրու
գիրը կը պատմէ թէ ազգային օրէնսդրաց ժողո-
վոյն ձախակողմեան անդամներուն մէջ , որ յեղա-
փոխականներէն և հասարակապետութեան չարա-
զանց կուսակիցներէն կը բաղկանայ , ինդիր կայ
որ գաղտնաստանական ճամբայ մը բռնելով պահան-
ջեն որ յիշեալ ժողովոյն այն անդամները որ ժողո-
վոյն պարագայ օրերը Վերմանիայի Վ իրպատէն բա-
ղաքը գացին Պոստոյի գուբրին հետ տեսութիւն
ընելու համար . ինչպէս որ այն ատենը պատմած
եմք , իրենց բռնած ընթացքը արգարացինէ : Կայտ
նի է , կ'ըսէ յիշեալ օրագիրը . որ թագաւորական
կողմ բռնող պատգաւարներուն ըրած այն ճանա-
պարհորդութիւնը , որով պոստպետան թագաւորա-
կան յեղին ժառանգին թով տեսութեան գացին ,
չէ թէ միայն յեղափոխութեան սկզբունքներուն
նախատիքը կը բերէ , այլ և ազգին գերագոյն իշ-
խանութեան տէր ըլլալը մերժել և չընդունիլ է .
որովհետեւ ազգին իշխանութիւնը թագաւորա-
կան իշխանութեան վեր կը բռնէ : Մինչեւ հիմա
կըրոպայի այլ և այլ կողմերը եղած յեղափոխու-
թիւններուն պատմութիւնները կարգալով կը տես-
նենք որ յեղափոխութեան հիմնական սկզբունքը
ազգին հասարակութեան կամքը ամէն տեսակ կա-
ռավարութեան և ամէն օրէնքներէն վեր բռնել
է . յեղափոխութեան ամէն կուսակիցները յայտնի
կամ լուրեւոյն այս սկզբնական կանոնը ընդունած
պիտի ըլլան . օրէնք դնելու համար ազգի կողմէ
պտտգամաւոր ընտրելի ալ այս սկզբունքին վրայ
հիմնած է : Ձախակողմեանց կողմէն այս նիւթայս
վրայ խօսելու պատրաստուող անձը՝ օրէնսդրաց ժո-
ղովին երեւելի ստեղծագործութեան մէկն է կ'ըսիլ :
Բայց զարմանքը այն է՝ կ'ըսէ նոյն օրագիրը . որ
մինչեւ հիմա հասարակապետութեան անկեղծ կու-
սակիցները այս նիւթայս վրայօք բան մը չեն հար-
ցուցած . առ ժամանակեայ յանձնարարական ժողով-
քին պարագայ ժամանակը սահմանադրական կա-
նոնաց պահպանութեան համար գրուած էին :
— Այլեմբեր 25ին , օրէնսդրաց ազգային ժողո-
վին մէջ Պ . Պապիլե զօրապետին նորէն առաջար-
կեց այն ինդիրը որ քանի մը ամիս առաջ առաջար-

կեր էր նոյն ժողովին . և այն ատենը մէկ որո-
շում մը չէր եղեր : Կիշեալ զօրապետը կ'ըսէ որ՝
Նիկիդեղոյն անուանի Ապուրիս Քաղաքը չէր որ քա-
նի մը տարիէ ի վեր Վոստան է , կամ Կարենտե-
րին կամ Աքեա իրկուի . ըսել է որ ազատ թող
արուի : Այս վրայ Պ . Կարգա զօրապետը ըսաւ .
կառավարութիւնը բնաւ մէկ ժամանակ մը Ապուրիս
Քաղաքին խօսք տուած չէ զինքը ազատ թող տա-
լու . Ապուրիսը թագաւորին տղան Օմակ
գուբրը , և Վոստանի զօրապետը ասանկ բան
մը յիշեալ չէին խոստացան ալ նէ՝ կառավարու-
թիւնը ասանց խոստանալը չի հաստատուց . և ասի-
կայ ազատ թող տալը՝ Վիլիլիէի մէջ նորէն պատե-
րալմ բացուելու պատճառ տալ է . Պ . Պապիլե
զօրապետին առաջարկութիւնը ժողովոյն գրեթէ
բոլոր անդամները իրեն հակառակ ունենալով մե-
ծուեցաւ :

ԳԵՐՄԱՆԻԱ : Աւերիայի կայսերութեան ար-
տաքին գործոց տեսուչ Էռարցեմպէրի իշխանը .
Բրուսիայի թագաւորութեան արտաքին գործոց
տեսուչ Պ . Մանդայֆէլ , և քանի մը ուրիշ տե-
րութեանց գեոպաններ Աւերիայի կայսերութեան
Օմուց քաղաքը ժողովուելով Վերմանիայի վեճին
վրայ խօսակցեցան . և վերջապէս Աւերիայի և Բը-
րուսիայի մէջ տեղը գտնուելով երկու կողմէն հա-
ճութեամբը հաշտութեան պայմանները գրուե-
ցան . և ասով այս երկու գերմանական մեծամեծ
տէրութեանց կախը , որկէց եւրոպական ընդհա-
նուր պատերազմ ծագելէն կը վախուցէր , վերջա-
ցաւ : Այս հաշտութեան մեծ օգուտ ըրաւ այն-
որ ուսաց տէրութեան կողմէն Բրուսիայի գեո-
պանը Պ . Մէյնտօրֆ , կայսերական իր մը մատուց
Բրուսիայի կառավարութեւր . որով ուսաց կայսրը
կ'իմացներ որ ինքը Աւերիայի կառավարութեան
բռնած ճամբուն շատ հաւնած է . և չի կամիր որ
Բրուսիան այն ճամբուն աւերելու համար պատե-
րալմ բանայ . և թէ որ պատերազմ բանայ նէ՝ ին-
քն ալ ուսաց կը հարկադրի Աւերիային օգնու-
թիւն տալ , և Բրուսիան ուղղակի ուսաց դէմ
պատերազմ բացածի պէս վալ ուիլ . և անկէջ ետքը
Բրուսիայի թագաւորութեան երկիրներուն ամ-
բող մնալուն ալ երաշխաւոր չըլլար :

Օմուցի խօսակցութեան նիւթ եղած պայման-
ները , որոնց վրայ հաշտութիւնը հիմնած է , ա-
տենք են . Հէսսէի և Շլէզվիկ — Հոլշտայնի վեճին
խօսքը ըլլալով որոշուեցաւ որ երկու տէրութիւն
միաբանին իրենց ընելու բանին մէջ , թէ Հէսսէի
կայսրը իշխանը վերստին իր տեղը նստեցնե-
լու համար , և թէ Շլէզվիկ — Հոլշտայնի պատե-
րազմներուն զէնքերը ձգել տարու համար : Քա-
սելի պահպանութեանը համար երկու գունդ (թա-
պուր) զօրք պիտի մնան . մէկ գունդը աւերիայի
և միւսը բրուսիայի : Բրուսիայի զօրք ինչպէս հի-
մա , նմանապէս ասկէջ ետքն ալ զինուորական ճամ-
բաները պահեն իրենց պատշաճ տեսած զինուորա-
կան ուժովը : Աւերիայի և Վալիլեայի գործադիր
զօրաց համարները Հէսսէի պահպանութեան հա-
մար սրբան հարկաւոր է նէ այնքան մնայ . ուրիշնե-
րը իւրեանց տեղն երթան : Եւ մնացողները՝ զին-
ւորական ճամբուն հիւսիսային կողմը եղած Հէս-
սէի երկիրը գրաւեն : Կոնց վրայ Վ իննայի լրա-
գիր մը աս պայմանն ալ կ'եզրուցեն : Կրթոր Հէս-
սէի կայսրը նախք չի կարողանայ իւր յատուկ զօր-
քովը իր քաղաքը մտնելու և հոն մտալու և իշխա-
նութիւնը վարելու , Աւերիայէն և Բրուսիայէն
միաշապի զօրքի օգնութիւն պիտի ուզէ . և այս եր-
կու տէրութեան զօրքը միաբան գործելով Հէս-
սէի խոսքարներուն զէնքերը ձգել պիտի տան :
Վերմանական գաղտնակցութեան արդատ խօսակցու-
թիւնն ալ քիչ ժամանակէն ետքը պիտի ըլլայ Սաք-
սոնիայի թագաւորութեան Տրէզուս մայրաքաղա-
քը :

Բրուսիայի կառավարութիւնը դեկտեմբեր 25ին
այս պայմանները ընդունեց . և թագաւորը և նա-
խարարները ձեռագիր ստորագրութեամբ հաստա-
տեցին . և պատերազմի վտանգը այս կերպով ան-
ցաւ :

— Առաջկուց պատմուած է որ կայսրը նստական
Հէսսէի Հանաւ մայրաքաղաքին դատաւորական
գերագոյն ատենը մեծ դուբրին կողմէն գրուած
զինուորական հրամանատարին տուած հրամանին
դէմ կեցած էին : Այլեմբեր 16ին գրուած լուր մը
կը պատմէ որ նոյն ամայն 15ին այն ատենին ան-
դամներուն պատիժ արուեցաւ . որ ամէն մէկը իր
ձախարիւր իր տունը 15 զինուոր պահէ , և ատեա-
նին նախագահը 20 զինուոր պահէ , որչափ ժամա-

նակ որ ասոնց գիտնաբերութեանը պատճառաւ եւ լած ազմուկը տեւէ, և այն տեղը զինուոր գտնուող վիջ հարկ ըլլայ: Կրկնայ անանկ բան մըն է որ այն աստեղագիտները ասով տեղութեան տուգանք ստալով պատիժ ալ կրամ կ'ըլլան, իրենց հարկ մըն ալ կ'ըլլայ որ առաջ ազմուկը խաղաղել և երկիրը նուրէն մեծ գրքին իշխանութեան տակը մայրնեւ, որ պէս զի սրբան հնար է նէ շուտով այն գաղտնաբար ծախքէ ընելէն ազատին: Այս աստեղագիտներէն ով որ իր գիտնաբերութեանը շարունակէ և այս կարգաւ գրութեան չէ հնարանդի նէ՝ զինուորական առտեանը պիտի քաշուի, և դասատանը հան պիտի տեսնուի:

ԹՕՍԻՒՆԱ: Այս մեծ գրութեան նոյն իսկ Ֆիլեթիցի մայրաքաղաքին մէջ գէշութիւնը պակաս չէ: Փոստալը շուրջ օրաբար Ֆիլեթիցիէն առած նամակ մը կը հրատարակէ. որ կ'ըլլէ թէ, 1847 էն առաջ գործութիւն ըստած յանցանքը այնքան քիչ ըստած էր Ֆիլեթիցիէն մէջ, որ ասանկ մէկ բան մը պատահէր նէ, ի՞նչ կ'ըլլէր այս ինչ տեղ գործութիւն եղեր է ըստով բերնէ բերան կը սարսածուէր. և շատերն ալ անանկ բան չըլլար ըսելով հաւատալ չէին ուզէր. հիմա թէ որ առանց երեւելի գործութեան մը որը իրիկուն ըլլայ նէ ամէնը զարմանք կը պատէ. գործերուն ի՞նչ եղաւ որ այսօր բան մը չի ըսուեցաւ կ'ըսեն:

Այսին գործութիւն չէ (Թօսթանայի մէջ զօրաւ ցած մըրութիւնը. սպանութիւն ալ կայ: Արքաւ ստանի մը մէջ խոստովութեան ժամանակի զինուորներէն մէկը մէկ կառավարութեան զինուոր մը մեռցուց, շուտ մը սրճատունին մէջ գտնուողները ստակ ժողովեցին մարդուն ձեռքը ստանին, որ 1400 լիւրայի մը շարի եղաւ. (որ 3550 զուռուշի ժող կ'ըլլէ). և մարդը այն տեղաց փախուցցին: Բանի մը հոգի որ մը մէկ աւարտիցի զինուորի մը վրայ յորձակեցան, տակից թուրը հանածին պէս ալ մեռին ալ անկից ցրուեցան. թէ որ վախնար և ձեռքը զէնքի չի տանէր նէ՝ անտարակոյս անիկոյ ալ կը մեռցուէին:

Առաւարտութեան պաշտօնեայներէն քաղաքացւոյ շատը գոհ չեն. բայց որովհետեւ խօսքերնին չանցիր անոնք փոխել տալու, և իրենք ալ ասանկ ըլլալը գիտեն, ուստի միտքերնին դրամ են սպրտամարտութեան նման բան մը հանելու և պաշտօնեայները փոխել տալու. իրենց ուզած մարդոցը մէջէն պաշտօնեայներ ալ ընտրիք են, և անոնքնին ալ յայտնի կը հրատարակեն. ընտրածներուն մեկուն, Պ. Սարգսեան փաստաբանին երբ որ իմացուցեր են թէ քեզ ալ պաշտօնեայ ընտրեցինք, Պ. Սարգսեան համատեղութեան կերպարներով մը կը քաշուէր է, ըստով թէ այդ պաշտօնին ինձմէ ակելի արժանաւոր մարդիկ կը գտնուեն. անոնցմէ ընտրեցէք. ես արժանի չեմ. բայց բուն միտքը այն չէ. ինքը խոհեմ և բան հասկըցող մարդ ըլլալով գիտէ որ ապրտամբերուն ընտրութիւնը ընտրված մարդը վտանգի մէջ կը ձգէ: Թօսթանայի մեծ գրութեան երկիրը առ այժմ 10,000 աւսերիացի զօրք կան. որով ապրտամբութեան մը կ'ըլլէ նէ զօրանալը անհնարի պէս բան մըն է. շուտով կը ջան ջանին: Այս այժմ այս զօրքը եղած գէշութիւնները դադարեցնելու հոգ չի տանիր. բայց սաղաւտամբութեան ժամանակը վարմունքը կը փոխէ:

ԲՐՈՒՍԻԱ: Այս կառավարութիւնը պատերազմի պատրաստութեան վրայ ըլլալը և զօրք ժողովելը յայտնի է: Կոլմբեր 22ին Բեօլի քաղաքին պատերուն վրայ փակուած թուղթեր գտնուցան. ուրոյ մէջ գրուած էր որ, այս զինուորական շարք մըն ազատութեան համար չէ. այլ մանաւանդ թագաւորական բուն իշխանութիւնը աւելի զօրացնելու համար է. և ամէն զեղծմունքներուն և գէշութիւններուն առաջը առնելու ուրիշ ծամբայ չի կայ. բայց եթէ մի և անբաժանելի հաստարակապութեան ուզել և անոր վրայ աշխատիլ: Առաւարտութեան մարդիկ այս թուղթերը շուտ մը պատերուն վրայէն քակեցին հանեցին:

Ա.Յ.Գ.Ա.Յ.ԻՆ

— Անցեալ շաբաթ օրը գեկտեմբերի 2, որ էր տօն սրբազան առաքելոյն թագեոսի և Բարդուղիմէոսի, վասն որոյ նոյն օրը ժամը 6ին յանուն նուրի կառուցեալ Կէնի Խաբուի նորաշէն գործը

փոքր քննութիւն ուսումնասիր մանկտեսց շնորհեց. ուր կային ամենապատիւ Կալոբ սրբազան Պատրիարք Հայրն մեր և շնորհափայլ հոգևոր որդի նորին սրբազնութե Տ. Կրկնայ վարդապետն, Տէր Կեօր գիտնական քահանայն աւագերէց սը Կառուածանի Սարգիս, և ուրիշ սրբազան քահանայք. և գիտնական Պ. Կառուածան տէր Պօղոսեան և ուրիշ շնորհափայլ դաստառք: Այս քննութեան առաջ ուսումնասիր մանկութիւնը երբ կարգ բաժանած գարոյցիս մէջ միաբերան երգ մը երգեցին որուն սիկլոն էր. « Կայս տեսարան ». և ապա նոյն մանկտեսնէն մէկը Բարդուղի Պատրոսեան անուն տեսան եկաւ և ձուռ մը խօսեցաւ որուն սիկլոն էր. « Ես յետին գառակիցիներուս մէկը ». և յետոյ առաջին կարգին մանր մանկտեսը թմբակախօս լեզուաւ իրարու քրիստոնէական վարդապետութիւն հարցուցին. և երկրորդ կարգին սուրբ Կրոյ պատմութիւնը քննուեցաւ. յետոյ երգ մը երգեցին որուն սիկլոն էր. « Տեսիլն սրտ. ձուռ ». և ապա երրորդ կարգին հայերէն քրիստոնէութեան ութն մասանց բանին վրայօք քննուեցաւ. և հասարակ գիրքերնին տեսնուեցաւ. քննութեան շքի ճանդէսէն ետքը վեհափառ և ազգասէր սրբազան Պատրիարք Հայրն մեր առաւել գոհ ըլլալով քաղաք օրհնութիւն մը տուաւ հանգիստեանց և սիրով յորդորեց նոյն տեղոյն յարգելիները, որոնք գարոյցնին ազգասիրական փութով ինամեն և օր ըստ օրէ պայծառացնեն. և ապա երգ մը երգեցին մանկտեսը ըստ աւուրն պատշաճի ի վերոյ սրբազան առաքելոյն թագեոսի և Բարդուղիմէոսի, որուն սիկլոն էր « Ի ձայն գոհութեան ». և յետ այս ամենայնի հայրենասէր հանդիսականներն գոհ ըլլալով և բարեջան Պ. Ռուբէն հայտարարութեան և Պ. Խաչատուրն սը Կաթրիէրեան եկեղեցական երաժշտութեան գաւաստուաց արձանագիտած մեծ ուրախութեամբ:

— Մարտի 25ին Կառուածան և Կառուածանի առաջնորդութիւնը 25 տարիէ ի վեր ամենապատիւ Տ. Մարտի Արքազան Պատրիարքին վրայ էր. և ինչպէս որ յայտնի է՝ բոլոր վիճակայնք գոհ էին անոր խոհեմ կառավարութեան: Հիմա ամենապատիւ սրբազան Պատրիարք Հայրը նոյն վիճակին առաջնորդութիւնը արժու իւր հոգեմէն որդի Տ. Կեօրը շնորհափայլ վարդապետին. որ շատ տարիէ ի վեր անբաժան իւր հետն էր, և վարդապետութեան ձեռնադրութիւնն ալ Մարգարեան վանքը առած էր. և մարգարեանցիք և ամասիացիք ալ զինքը աղէկ ձանշնարով՝ երբ ինոցամ էին որ սրբազան Պատրիարքը անոնց առանձին առաջնորդ տալ կը կամի, բազմակից գրութեամբ ասիկոյ առաջնորդ ուզեր էին: Աւստի յիշեալ Տ. Կեօրը շնորհափայլ վարդապետին անուամբ (Մարգարեան և Կառուածանի առաջնորդութեան կայսերական հրովարտակը և աւանակուա պատուոյ նշանը մեծազօր տերութեան բարձրագոյն գրանէն շնորհուեցաւ:

— Երբեք եւ Խաբուի քաղաքը առաջնորդ Տ. Կրկնայի հոգեւոր զարգացեալին ըրած գործերը և ազգին օգտին համար աշխատելը առ իմ ունեցած եմք առած տեղեկութիւններուն համեմատ լրագրոյս նախնեմայ թերթերուն մէջ պատմելու: Այնպէս սրբազան Պատրիարք Հօր և ազգային քաղաքական գերագոյն ժողովին ազդեցողոյն համեմատ ասոր ալ ակնանկուա պատուոյ նշան մը շնորհեց մեծազօր տերութիւնը. որ այս օրերս սրբազան Պատրիարք հօր կողմէն իրեն իրկուեցաւ:

— Պ. Պօսէ գաղղիացի լեզուագէտ բանասէրը այս մտերս սուրբ Կրկնային երթալով իմաստուն և հետաքննի մարդու մը յատուկ եղած հետազոտութեամբ ամէն պէտք եղած տեղերը սորոսելէն ետքը երբ որ Պատրիարք գարձաւ, ութամտ գիրքով և Ֆուստիկ լեզուով տեղադրեց հանել սկըսաւ. պեղիլի-ի-ի-ի հնագիտական ճանապարհորդութեան ի Ս. Կառուածան և ի Հայո խորագրով. հետն ալ պատուական և ճիշտ գծուած աշխարհացոյցներ: Այնց առաջին տեսարակը եղած է. որ երեք ձառքէն տեղեկութիւններ կը պարունակէ. առաջին ձառն է սուրբ Կրկնային վանքին գրատանը, և Հայաստանի հնութեանց վրայ. երկրորդն է Սինդրէի երկրին հնութեանց վրայ. և երրորդը Սաւաքոյ խոսքն և Կրկնայի աշխարհին հնութեան վրայ: Հայաստանի հնութիւնները և սը Կրկնային գրատան վրայ տեղեկութիւնները ուղղակի մեր ազգին կը վերաբերին. միւս երկու ձառքին ալ Հայաստանի ասհմանակից ազգերու վրայ են. որ մեր ազգին հին պատմութեան ալ շատ լոյս կուտան: Այս տեսարակներուն հրատարակումը Պատրիարք Թագաւոր լեզուաւ ամսօրեայ տեսարակը կը պատմէ. և թէ որ յիշեալ տեսարակները ձեռքերնին անցնին նէ, ինչպէս որ կը յուսուածք, անոնցմէ ազգային տեղեկութիւններ ծագկարազ ընելով լրագրոյս միջոցաւ կը հրատարակուի:

կը կը պատմէ. և թէ որ յիշեալ տեսարակները ձեռքերնին անցնին նէ, ինչպէս որ կը յուսուածք, անոնցմէ ազգային տեղեկութիւններ ծագկարազ ընելով լրագրոյս միջոցաւ կը հրատարակուի:

— Ռուսաց Կրկնայ անուն լրագրէն անելով Պատրիարք Պատրիարքի Կաղղիական օրագիրը ուսուց կատար ժամանակ իշխանին Հայաստանի կողմը բրած ճանապարհորդութիւնը կը պատմէ. որից հետեւեալ հաստատանքը քաղելով հոս կը գտնուի:

Կայսերազուն իշխանը հոկտեմբեր 15ին (3ին) Կրկնայ գնաց. քաղաքին կառավարիչը և երեւելիները գիտնաբերեցին. և ինքն ուղղակի այն տեղի հայոց Կեօրեցին և առաջնորդարանը գնաց: Քաղաքին արքայախոստը և քահանայք և բոլոր եկեղեցականք եկեղեցական զբոստով և խաչվառով գիտնաբերեցին և շքեղ ընդունելութիւն ըրին: Քաղաքին երեւելիները կայսրորդացն գալուստը շնորհաւորելու հանգստին. քաղաքական կառավարութեան գլուխ Պեհլուգով հայտարար իշխանին հետ:

Քաղաքին տեսնելու արժանի տեղերը այցելութիւն ընելէն ետքը Կրկնայի արքայախոստը կամ Կրկնայի երթալու ձամբայ ելաւ ձիով, որովհետեւ ձամբաները լեռնոտ ըլլալուն համար կառքով երթալու չէր գար. Չուպուրէզ լեռան սոքը Կրկնայ գիւղը ինչու հոյ ուտելու. և այն իրիկունը Կրկնայէն հասաւ: Այն տեղի հայազգի երեւելիներուն հետ ալ տեսնուեցին և քաղաքին քանի մը տեղերը սորոսելէն ետքը ձամբայ ելաւ. և կէս օրը անցնելով Կրկնայի արքայախոստը հասաւ. և բերդի եկեղեցին ինչու: Հին հասնելուն յաջորդ օրը հայոց Կրկնային վանքը երթալու ձամբայ ելաւ. և նոյն օրը կէս օրէն հինգ ժամ ետքը հին հասաւ:

Տ. Կեօրեան է. ամենայն հայոց Կաթուղիկոսը միաբանութեան հետ ընկերակցելով վանքէն խել մը հեռու տեղ զինքը գիտնաբերեցին: Կրկնայի վանքը 200 սանէն (600 կանուսներով) շափ տեղ մնաց, վանքին բոլոր ուխտը խաչվառներով և եկեղեցական հանդէսով գիտնաբերեցին. եկեղեցւոյն մէջ ալ սուրբ Կեօրեցի և ուրիշ սուրբ Կառուածները սեղանին վրայ դրուած պատրաստուած էին. կայսրորդին հոգևոր երգերով և զանգակները զարնելով Կեօրեցին խօթեցին. որ այն տեղի սուրբ Կրկնայի երկրագործութիւն մատուցանելէն ետքը վեհափայլ գնաց. և կերակուրը հին կերան սրբազան Կաթուղիկոսին հետ:

Կրկնայ 7ին մեծ ուղղորդութեամբ սուրբ Կրկնայի բոլոր հնութիւնները և թանգարանը տեսաւ. հին յարգական ջերմեանագործութեամբ պատուեց սը Կաթուղիկոսը և սը Սրբոյ բազմակից Սասունքները. սեղանատանը և ժողովարանին հին գրատանն ալ այցելութիւն ըրաւ: Վանքին առջեկ գաղտնափայլը ձեռքի լրագրած ձիւստը զօրաց զինուորական վարձուցիւն մը ընել տալէն ետքը Կրկնայ գնաց: Հին ալ բերդին Կեօրեցին ինչու. և սրբբուն հայն Հո խիստնայ անուամբ կառուցեալ բարեբարութեան տեղոյն, և գարտանն ալ այցելութիւն ըրաւ: Կրկնայ օրը քաղաքին երեւելիները իւր ներկայութեանը ընդունեց. պարսից Կարթուտին շահ թագաւորին դեսպան Կրկնային ալ հին իրեն ներկայացաւ. և Հասին մէկ անգամանակով զարգարեալ կենդանագիրք և աւիւժու և արկական ըստած ասպետութեան պատուոյ նշանը Հասին կողմէն կայսրորդացն նուիրեց:

Կրկնայ ութնին ճանապարհորդութիւնը շարունակելով այն իրիկունը Տէրեւան գիւղը մնաց. 9ին իրիկունը Մարտիկոսի վանքայ մնաց. և 10ին Կրկնայէն քաղաքը հասաւ:

— Այլ երեւելի քաղաքէ մը, ուր տեղ ասիկց քառասուն տարի մը առաջ հայերէն լեզուն բուրովին անձանթի օտար լեզուի մը պէս էր, մօտերս գիր մը առինք. որով ուսումնասիր երկուստարգ մը կը հարցնէ մեզի, թէ գաղղիական լեզուն հայերէն բերականութեան մէջ վարձեալ արդոյ սորվեցնելու համար ի՞նչ եղանակ բանելու է: Վիսէր թէ քերականութեան գալը և կանոններուն բացատրութիւնը հայերէն լեզուով աւանդելը աւելի մեծ օգուտ կ'ընէ ուսանողաց. բայց մէկ կողմէն ալ զարմանալի նախապաշարում մը կը պատմէր այն տեղի բնակչոյ մէկ քանիներուն մէջ մտած. որ կը կարծեն երկու թէ՛ գաղղիական լեզուի բերականութեան կանոններն ալ գաղղիները առաջնուց չի գիտցող և նոր սորվիլ սկըսող ազգայն գաղղիներէն լեզուով բացատրելու է. և մէկ գաւաստու մը որ այս իրենց անհին նախապաշարմանը համեմատ չեթոյնէն անիկոյ կը բամբասնէ եղեր, կամ իրերէ անվարձ, կամ իրերէ աշակերտաց գաղղիներէն սորվեցնել չի կամեցող: Աւստի յիշեալ

